

# ԲՈՆՆԱՍԻՐԱՎԱՆ

## Մ Ա Ն Ր Ա Պ Ա Տ Ո Ւ Մ

1. — Երկուորիք. — Հայոց Գիրք և Գրչութիւն գրքի (Տպ. 1973) 99րդ էջին ստորագրւած թիւ 14 ծանօթութեան մէջ գրուած է. «Արամազդը կասկածել է, թէ հայրը կարող է ունենալ երկրորդ որդի ... ուստի նա սպանում է իր երկվորյակին և գցում ծովը»: Այս խօսքի երկրորդ մասին բնագիրն է, և... Եւ կորհաց գերկուորիս նորա և ընկէց ի ծով: Այսինքն՝ կորեց անոր երկուորիքը (ամործիքը) և ծովը ձգեց:

2. — Թվական. — Նոյն գրքի 163րդ էջին վրայ կը տեսնուին չորս առդեր, առնուած Երուսաղէմի թիւ 145 ձեռագրէն: Այնտեղ գործածուած «ճգնական» բառին

մէջ զգաղանագրուած թվականն ըր մասնանշուած է, «1516, որին զումարելով զուարթնոցը, որը հաւասար է 6ի», ձեռք բերուած է 1522 թուականը: Սա աւելորդ յոգնութիւն է և սխալ հաշիւ: Յիշատակարանը կ'ըսէ. «Արդ գրեցաւ ... գիրքս այս ի թուականին հայկազոն տումարիս Ութ հարիւր և եօթներորդի», որ հաւասար է 1358ի: Զեռագրիս մէջ կան նաեւ յեանագոյն յիշատակագրութիւններ ՌՂԱ և ՌՃԳ թուականներով, բայց ոչ 1522:

3. — Ղասարճի. — Սերաստիոյ Պատմութեան (Տպ. 1974) վերջին էջերուն մէջ կը գտնուի «Արհեստների ստար անվանումների Բառարան»-ը, ուր «Ղասարճի» բառը կը տեսնուի հարցանիշով մը: Ղասարճի, Գասարճի, կը նշանակէ կտաւ ճերմկցնող: Անթէպի մէջ յայտնի էր աղբիւր մը «Ղասարճի բունարը» անունով, որուն եղբքը թափիչները փայտով կը ձեռնէին իրենց կտաւները մինչև որ լաւ ճերմկանային: Այդ արհեստը շատ հին է

## Ս. Ս Տ Ե Փ Ա Ն Ո Ս Ի Ն

Քեզի կու գամ, ով մեծ սուրբ, ընծայուելու կաթոգին,  
Դուն որ կեանքդ զոն բերիք մեր մեղէնուն համար բիր,  
Քեզ կը բերեմ խունկ, աղօթք, հոգիս նոյնպէս սիրառաս,  
Պսակազիր անունիդ, ով հաւատքի նահաւաս:

Չրհասկցան քեզ մարդիկ այն օրերուն ապերախս,  
Չրհասկցան գործն այն մեծ, որուն համար դուն եկար.  
Այսօր նոյնիսկ կան մարդիկ, որոնք քեզի չեն ճանցնար.  
Բայց կը ներես դուն անոնց անգիտութեան չարասանջ:

Դուն դարերով կը մնաս հոգիներուն մէջ պայծառ,  
Ասոց մը ինչպէս մեհալառ, մինչև հասնի օրն այն մեծ,  
Ուր այս աշխարհն ու երկինք այլես զիրար հասկընան:

Դուն, ով մեծ սուրբ, ընդունէ իմ այս թաղա առաջին,  
Վկայագիր քու փառքիդ եւ անունիդ պատշէի,  
Եկած սիրէս իմ պարնան, առհաւատքեան իմ վաղուան:

Պետրոս, 1955

ՆԱԶԱՐԷԹ Պ. ԶԱՓԱՏԱՐԵԱՆ

միջին տրեկէջի մէջ: Մարկոս Աւետարանի՝ Յիսուսի այլակերպութեան ժամանակ անոր հազուադէպով ստացած սպիտակով ձիւնը նկարագրելու մտքով կը գրէ. «Եւ ձորքը նորս եղին փայլուն սպիտակ յոյժ, որպէս թափիչք երկրի ոչ կարեն այնպէս սպիտակացուցանել»:

4. — Զնազարն. — Բազմավէպի 1979 տարւոյ հատորին մէջ, էջ 48, ձուլուած գիրերու վերաբերող հին հայիւ մը կայ, խանգարեալ ձեռով, վասնզի սխալմամբ շէջն կազարն կարդացուած է քանիցս այն որ պէտք էր կարդացուէր «զհազարն»: Ակնարկուած հատուածը ճշգրիտ է սապէս. «... զի նախապէս ընդ թափողին զգիրս գաշնագրեցաք զհազարն՝ երեք լիրէ . . . նա առ ի ժամանեցուցանել զգիրս՝ զորս ձուլեաց, զհազարն ի չորս լիրէ, ի բրու 200 լիրէ գրամ աւելի գոն եօ ի վերայ վերայ սասցելոց շինուածաց . . . և էառ . . . նա առ այս՝ զի գրգռեցեալ էր յայլոց թէ խարեցեալ է, զի զհազարն՝ երեք լիրէով հանեալ է ձուլել: Եւ մինչ այսպէս եղև 200,000 գիրն, որ առնէր 600 լիրէ, եղև 800 [ո՛չ 8000] լիրէ. և զհինի՛ այնր զորքան գիրս ձուլելաց, զհազարն չարս լիրէով ձուլեաց . . . »:

5. — Յովնանեկս Վրդ. Կիպրոցիի աստիճանաբան. — Մտահնադարանի Բանբերին 13րդ թիւին մէջ (1980), էջ 239, գրուած է եռատող մը, ներկայացնելու համար խնդրոյ՝ անտրկոյ թուականը.

Հայոց մեծաց ի թմականին,  
Զ-ի և Թ-ին (1480)

Բանս աստցաւ ի չափ տաղին:

Այնպէս կը թուի թէ հայկական թուականը սխալ ներկայացուած է, ըստ երևոյթի մը պէտք էր ըլլար Զի և Թ, որ հաւասար կու դայ 1480 ին: Ուստի վերոգրեալ տողերուն երկրորդը պիտի կարդացուի՝

Ինն հարիւր քսան և իննին (1480):

6. — Ըժ. լծակ. — Դուրիթ Անյաղթի շորջը հրատարակուած է Յօդուածներու ժողովածու մը (1980) որոնցմէ մին վերնագրուած է «Ընթանալուք»-ի Ասեղ-ձվածք և Դուրիթ Անյաղթը (էջ 143-210): Այդ գրքի 208րդ էջին վրայ կը կարդանք. «Բայց թէ ինչ է Ըժ (80) լծակը, մեզ մնաց անհասկանալիք: Ըժ պէտք է կարգալ ոչ

թէ 80, այլ ութևասան, 18, որ է 36 ինկէսը, լծակ = լուծ = զոյգ: Ըստ այսմ կ'ուսնենանք հետեւելու հաշիւը.

- ԸՉ փակոյ ? [միակոյ ?] = 36
- Ըժ լծակս = 36
- Թ քսուակս = 36
- ԴԹ գիրս [4 × 9] = 36

որոնց չորսն ալ կը ներկայացնեն մեր այբուբենի տառերուն թիւը:

7. — Վրացական Այբուբենի կերօյնեւրոյ. — Բազմավէպի 1981 տարւոյ 3-4 թիւին մէջ, էջ 449-454, John A. C. Greppin յօդուած մը ունի, «Քանի մը նկատողութիւններ վրացական այբուբենի ծագման մասին» վերնագրով: Յարգելի յօդուածագիրը ծանր խնդիր մը նկատած է Մեւրոպի վրացերէն չգիտնալը, քանի որ մէկը չի կրնար այբուբենական գրութիւն մը կազմել լեզուի մը համար զոր չէր գիտեր: Ասկէ հետեւեցուած են ուրիշներ թէ վրացական այբուբենը կազմողը Մեսրոպը չէր: — Մեսրոպը մերժողները ուրիշ հնարիչի մը անունը չեն տուած սակայն: Հարցը պէտք է դնել այլ կերպ: Քանի որ Մեսրոպ վրացերէն չէր գիտեր, ուրեմն պէտք էր որ իրեն գործակցած ըլլար վրացերէնի հմուտ գիտնական մը: Այդ մասին կարիւնի գրածը յստակ չէ (Վարք Մաթթի, 1930, Երուսաղէմ, էջ 31-32): Բայց ժամանակակից միւս պատմիչը, Մովսէս Խորենացի, որուն Պատմութիւնը ինքնուրոյն և արժեքաւոր աղբիւր մըն է Դ. Դարու երկրորդ կէսին և Ե. Դարու առաջին կէսին պատահած դէպքերուն համար, կը գրէ որոշ կերպով. «Երկ Մեսրոպայ երթեալ յայտարարն վրացի, առնէ և նոցա նշանագիրս տուեցելոյն ի վերուստ նորուան, հանդերձ Զայայիւ ոմամբ թարգմանաւ հելլէն և հայ լեզուին» (Պատմութիւն Հայոց, 1865, Վենետիկ, էջ 248): Ուրեմն վրացական այբուբենը կերտելու միջոցին Մեսրոպին գործակցած է ոչ միայն Վրացերէն լեզուի մը այլ և հելլէնէն և հայ լեզուներուն թարգմանագրողները: Այս իրողութեամբ բնական կերպով կը բացատրուի վրացական այբուբենին ունեցած աւելութիւնը յունական և հայկական այբուբեններուն հետ:

Ն. ԱՐՔ. ԾՈՎԱԿԱՆ